

Թիւնը կրկնապատիկ ըլլայ , այսինքն
3200 կանգուն քառակուսի , կրնայինք
գոցել 230 կանգուն շրջապատով¹ .
որուն նմանապէս նոյն բարձրութիւն
և նոյն աժողէք տալով՝ 4605 դուշ
ծախք ըրած կ'ըլլայինք , փոխանակ
6560 դուշի որ երկու պարտէզին հա-
մար պէտք էր ծախք ընել : Խսկ եթէ
չորս անգամ մեծցընենք պարտիզին
տարածութիւնը , 6480 դուշով կրնայ
շինութիւնապատը , փոխանակ 13120 դուշի
որ ծախք ըրած կ'ըլլայինք թէ որ չորս
զատ պարտէզ շինէինք : Խւ ասոր
պատճառը ան է որ շրջապատը կրկնա-
պատկելով՝ միջոցը կը քառապատկի ,
այս ինքն չորս անգամ կը մեծնայ² :

Երդ այս տուած հաշիւնիս ինչպէս
Ճմարիտ է ընդարձակ երկրի մը վրայ ,
նմանապէս Ճմարիտ է տան՝ ջրշեղի
և այլինչ և իցէ պղտի շինուածներու
վրայ ալ : Խւ ասկէ յայտնապէս կը
հետեւի , թէ մէկ տուն կամ շինուածք
մը որչափ քառակուսի ձեզն մօտե-
նայ , այնչափ աժան կ'ըլլայ . և որչափ
նեղ և երկայն ըլլայ , այնչափ աւելի
սուղ կ'ըլլայ : Ուստի եթէ մէկը որուն
երկիրը արգելք մը ըլլար , շինուածքը
որչափ կարելի է նէ քառակուսի ձեզն
մօտեցընէնէ , այնչափ իրեն շահաւոր
կ'ըլլայ : Խւ այս ձեզն պատճառաւ
կրնայ ըլլալ որ ոմանց շինուածքը ա-
ւելի աժան , և ոմանցը սուղ ըլլայ .
և տեղի տայ վիճելու Ճարտարապե-
տին հետ , որ գուցէ ան ալ չփիտնայ
Ճմարիտ պատճառը :

Լոյնպէս մէկ արձըթէ աման մը
միւն նոյն կշռով՝ աւելի ջուր կ'առ-
նէ աստիճանաբար՝ գնտածներ քան
զծուածներ , քան զգլանածներ , քան
զիսրանարդը , և այլն և այլն :

* *

¹ 3200 կանգուն տարածութիւն ունեցող քա-
ռակուսի երկրին կողմը 56 կանգուն 14 մատնա-
չափ կ'ընէ , որուն շրջապատը 230 կանգուն կ'ըլլայ :

² 40 կանգուն կողմ ունեցող քառակուսիին մի-
ջոցը 1600 կանգուն կ'ընէ . խսկ 80 կանգուն կողմ
ունեցող քառակուսիին միջոցը 6400 քառակուսի
կանգուն կ'ընէ :

ԱՐՈՒԵՍՏ

Գ .

Դաստիարակութիւն հանելու հերթը :

ԴԱԿՆԴԵՂԻՆ հիւթը հանելու ա-
րուեստը չգիտցողին դիւրին բան մը
կ'երենայ . բայց ամէն աշխատանքնե-
րէն մեծն ու դժուարը աս է : Իան-
ջարը կարծածէդ աւելի մէջը շաքարի
հիւթ ունի . խսկ ջղերը այնչափ քիչ
են որ մարդ չկրնար իմանալ թէ ինչ-
պէս այնչափ քիչ ջղերով արմատը
այնչափ պինդ ու դիւրաթեկ կ'ըլլայ :
Ուէ որ շաքարի հիւթը հանելու գոր-
ծողութիւնդ որչափ որ կարելի է լաւ
ու ճիշդ ընես , շատ ջրոտ չեղած բան-
ջարէն ալ հարիւրին գրեթէ ութսու-
նը կը շահիս . բայց գիտնալու է որ
հիւթը թանձրանալէն ետքը , թէ որ
չորցնելու համար բացը դնես , կը
տեսնես որ չորսին իրեք մասը կը կոր-
սուի ու կը փանանայ : Հարիւրին ութ-
սունուվեց կը շահիս՝ թէ որ Ճակնդե-
ղը գէպ 'ի երկայնքին մանր մանր ջար-
դես ու բաւական տաքութեամք փը-
ռան մը մէջ չորցնես . բայց աս հիւ-
թին կորուստը մեծ բան մը սեպելու
է , վամն զի պտղին մէջ շաքարի հիւ-
թէն զատ՝ հարիւրին գրեթէ տաս-
ուերկուքը ջղեր ու օտար նիւթեր են :
Լորտած կտորները չորցնելէն ետքը ,
մէջի նիւթը աս կերպով կրնաս հա-
նել . բոլորը մէկէն պաղ ջրի մէջ դիր ,
կը տեսնես որ այնչափ կ'ուռին որ չոր-
ցած ըլլանին ամենսեին չիմացուիր .
բայց որչափ որ ջուր ծծեն՝ այնչափ ի-
րենց շաքարային հիւթը դուրս կու-
տան . թէ որ իրեք չորս անգամ ջուռը
փոխես՝ ամէն մէկ անգամուն տաս-
նական ժամը թողլով , ու ետքը նորէն
չորցնես ու կշռես , իրենց առջի ծան-
րութեանը հարիւրին իրեքը կամ շատ
շատ չորսը հազիւ կը գտնես : Ո՞էկ
կենդինար՝ Ճակնդեղին մէջ 96 լիպ-

1 Գանդար :

ըէէն աւելի շաքարի հիւթ կայ . թէ որ այսչափ չկարենաս վաստըկիլ , ըսել է թէ առջի գործողութիւններդ ինչպէս որ պէտք է լաւ չես ըրած : Եւ թէպէտ անկարելի է պտղին մէջը եղած բոլոր հիւթը հանելը , բայց ջանալը լաւ ու շահաւոր է : Ա ասն զի եթէ մէկը իր գործարանին մէջ մէկ կենդինար ճակնդեղէն 60 լիպրէ շաքարի հիւթ հանէ , երկու լիպրէն մաքուր շաքար կ'ըլլայ . իսկ թէ որ 90 շահի , յայտնի է որ առանց ծախքի աւելի վաստակ կ'ընէ :

Ճակնդեղին հիւթը բոլորը հանելու դժուարութիւն մը կայ նէ՝ աս է որ մէջի ծակտիքը շատ մանր են ու քերելու ատենդ աղէկ չքացուելով՝ հիւթին մեծ մասը մէջը կը մնայ . անոր համար սաստիկ ճզմելու ու ետքը բարակ կտաւէ անցընելու է : Շատերը սաստիկ ճզմելու կը վախեն , ըսելով թէ ետքի ելած հիւթը անկարելի է որ առջինին ազնուութիւնը ունենայ , ինչպէս որ խաղողինը կ'ըլլայ . բայց ասիկայ փուշ խօսք է , վասն զի կրկին անգամ ճզմուած խաղողին անպիտան ըլլալուն պատճառը բոլորովին ուրիշ է , ու ճակնդեղին հետ ամենե ինյարմարութիւն չունի , ու յայտնի կը տեսնուի որ բանջարին հիւթին առջինն ալ ետքինն ալ նոյն ազնուութիւնը ունին :

Ճակնդեղը որչափ որ լաւ ու աղէկ ջարդես , հիւթն ալ նոյն համեմատութեամբ կը շահիս . գործարաններ կան որ հարիւրին վաթսուն կը վաստըկին . բայց երբոր աղէկ ու բարեբեր երկրի ջրոտ ճակնդեղը գործածես , հարիւրին եօթանասունուհինդ կը շահիս : Այսչափ ճակնդեղէն հազիւ իրեք լիպրէ խառն շաքար կ'ելլէ . իսկ վաթսուն լիպրէ մաքուր ու ճերմակ շաքարէն սովորաբար չորս ու կէս , երբեմն ալ 3 լիպրէ խառն շաքար կ'ելլէ : Ասկէ յայտնի կը տեսնուի որ աս երկու տեսսակ ճակնդեղին մէջ մեծ տարբերութիւն չկայ :

Առաջները շաքարի հիւթը հանե-

լու համար գինիի հասարակ պտուտակաւոր մամուլը¹ կը գործածէին . բայց տեսնելով որ անիկայ բաւական զօրաւոր չէր , ու շատ ճակնդեղ մէկտեղ չէր կրնար ճզմել , 1811^ի Շառանունով մէկը ջաղացքի քարով ճզմելու գիւտը գտաւ . աս գործիքն ալ շատ սուղըլլալէն զատ՝ փորձով տեսնուեցաւ որ այնչափ շահաւոր ու օգտակար չէր . որովհետեւ շարժմունքը ծանր ու դժուար էր . անոր տեղը երկըթէ պըտուտակներով շինած հնձան գործածել սկսան :

Տեղ տեղ թիթեղնահան ըսուածին նման մամուլ մը կը գործածէն . բայց ասոր գործածութիւնը շատ դժուար է , անանկ որ ասոր համեմատութեց ջրաբաշխական մամուլ գործածողը աւելի վաստըկով կ'ելլէ :

Մամուլը ինչ տեսսակ ալ ըլլայ , ճակնդեղը քիչ քիչ դնելու է որ շատ հիւթ ելլէ . ուստի պէտք է մամուլին գործածութիւնը դիւրին ըլլայ , որպէս զի կարենաս քիչ ատենի մէջ շատ անգամ գործողութիւնդ ընել :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Դ . () Դէ կը :

() Դէ անտեսանելի մարմին մըն է որ երկրիս բոլորտիքը պատած է , ու մնալոր ալ կ'ըսուի . միայն թէ մընուլորտ ըսելով կ'իմացուի այլեւայլնիւթերով խառնուած օդը , որ են բուն օդ , ջրի գոլորչիք և ուրիշ կազեր . բայց բնագետները օդի վրայ խօսելու ժամանակ բոլոր աս նիւթերը մէկտեղ կը հասկընան :

() Դէ գլխաւոր երկու տեսսակ կազերէ բաղադրած է , որ են թթուածին² և անկենդան կամ մահածին³ .

1 Մնական :

2 Գլ . Gaz oxygène.

3 Գլ . Azote.